

ՏԻՐԱՄԱՅՐԸ

(Անցրափոխման տօնին առկրով)

—

Աստուածաշունչ Մատեանը լի է գէպ-քերով ու դրուագներով՝ որոնց հերթու կամ հերոսները պատկանած ըլլան իդական սեռին։ Հին Ուխար մէջ Հոռովթ, Եսթեր ու Ներովդա մարգարէունին, Նոր Ուխար մէջ Աննա մարգարէունին, Մարիամ Մարգարէունացին, Իւղաբեր Կիներ և ուրիշներ, յիշած ըլլալու համար անոնցմէ Քարենորագոյնները միայն։

Նկատելի պարագայ մըն է որ Քրիստոսի խաչելութիւնը կանխող ցաւագին ժամերու ընթացքին, իդական սեռէն և ոչ մէկը կը յիշուի որ աննպատա արտայայտութիւն մը ունեցած ըլլայ Անոր հանդէպ և կամ իր մտանակցութիւնը բերած ըլլայ Անոր խաչելութիւնը պահանջող խովզայր ամբոխին։

Ընդհակառակը, Աւետարաններու մէջ կը հանդիպինք գորովով և կարեկցութեամբ լցուած կիներու որոնք կը ջանան բարեխառնել վիշտը մահուան գացող Աստուածորդիին։ Առաջինը անոնցմէ Մարգարէունացին էր, որ կ'օծէր Տիրոջ սոքերը նարգեսոն անուշանոս իւզով՝ իրու նշանակ Անոր մօտալուս մահուան, Բեթանիոյ իր բնակարանին մէջ զԱյն հիւրընկալած մէկ պահուն, Երկրորդը կինն էր Հռովմէացի նենդամիտա կուսակալ Պիլատոսի, որ իր ամսւանոյն խորհուրդ կու ատր մաս չառնել անմեղին դատապարտութեան տիրագաւ արարքին մէջ, երազ տեսած ըլլալով այդ մասին, Յետոյ կու գար խումբը Երուսաղէմացի այն կիներուն՝ որոնք խաչաւրչար Փըրեկիւը դիմաւորեցին Գողգոթայի ճամքուն վրայ, արցունքատ ու կարեկից ակնարկներով, ստանալու համար Անկէ հետեւալ պատախանը։ «Մի՛ լայք ի վերայ իմ, այլ լացէ՛ք ի վերայ անձանց և ի վերայ որդւաց ձերոց։ Ու վերջապէս մայրը Անոր ու զինքը շրջապատող իւզաբեր կիները, որոնք խաչի ստքին, իրենց

դիտէն անշարժացած, կրակ սրտով կը դիտէին հոգեվարքը, վերջին վշտագին բռպէնիրը Աստուածորդիին, Կ'արքէ յիշել որ Աւետարանը Յովհաննէս Աւետարանիչն բացի չի յիշեր արական սեռին պատկանող ուրիշ անձ խաչի ստքին։

Այս բոլորէն ետք, երբ նկատի առնենք տիրող ընկերային պայմանները այդ օրերու Արևելքին, պիտի զարմանանք թէ ինչպէս երբ Քրիստոս անգամ մը կը քարոզէր ամբոխին գիմաց, կին մը իր ձայնը բորձրացնելով կրանի կու տարայն կոսջ՝ որ իր որովայնին մէջ կրած էր զԱյն և այն ստինքներուն՝ որոնք գիմուցած էին զինքու ի՞նչ անբացառ մը մղած էր այդ կինը ամբոխին ներկայութեան բարձրազարդակ ընելու այդ արտայայտութիւնը, ի՞նչ անդիմադրելի հրապոյր՝ որ կը ճառագոյթէր Քրիստոսի անձէն ու կը հազէր հոգիներուն՝ ճշմարտութեան ծարաւը ունեցող պարզամիտ մարգերու։

* * *

Անտարակոյս որ ոչ միայն Մրբազան Մատեանի էջերէն յայտնուող՝ այլ նաև բովանդակ մարգակային պատմութեան ընթացքին իդական սեռին պատկանող մեծագոյն դէմքն է Տիրամայրը, Եկեղեցւոյ Հայրեր իրաւամբ կ'ընդգրանին թէ երբ Քրիստոս խաչի բարձունքն իր մահը կանխող վայրկեաններուն իր մայրը յանձնեց Յովհաննէս Աւետարանէի խնամքին («Աւ մայր քո», անով զայն յանձնած եղաւ բովանդակ մարգկութեան։ Ու այդ վայրկեանէն սկսեալ ան եղաւ մայրը համայն մարգակային ցեղին։

Թանի մը տարիներ առաջ, Ֆրանսաւկան հեռատեսիլի ընկերութիւնը մրցանք մը կազմակերպած էր, մեծ պարգև մը խոստանալով անոր՝ որ կարող ըլլար յայտնել մեծագոյն անձնաւորութիւնը մարգակային պատմութեան, Յաջորդաբար արուեցան անունները կեսարի, Հիւկիյի, Փատթէօրի, Նախօլէօնի, Ազեթանդրի և ուրիշներու։ Պարգևը շահող բախտաւոր անձնն էր սակայն երկրին մէկ հաւատոր անկիւնը պարզող համեստ ու հաւատաւոր

հողագործ մը - Ս. Կոյս Մարիամին էր մեծագոյն գէմքը մարդկային ցեղին: Եւ այս՝ վասնզի ան մայրն է համայն մարդկութեան: Եւ մեղի համար մէզ աւելի ոիբրելի է, մեծ ու մօտ՝ քան մեր մայրը:

* * *

Մայրութիւնը անտարակոյս որ մեծագոյն կոչումն է կին արարածին: Այդ կոչումը իր արժանավայել բարձրութեան վրայ պահող կիներ պատմութեան մէջ արժանացած են սերունդներու անվերապահ ու անվերաբննելի հիացումին, պարգևած ըլլալով մարդկութեան իրենց օրինակելի կեանքով ու գործերովը անձանացած անհատներ: Ս. Օգոստինս մէկն էր այս վերջիններէն: Ս. Կոյսը ստկայն գերազանց մայրն է բոլորիս, պարգևած ըլլալով մեղի փրկիչը մարդկային ցեղին:

* * *

Եթէ ուշադրութեամբ քննելու ըլլանք պատմութիւնը Ս. Կոյսի կեանքին, Աւետարաններու ճամբով մեզի աւանդուած, պիտի չգժուարանանք հոն գտնելու առաքինութիւններ, Նկարագրի բարեմասնութիւններ՝ որոնցմով շնորհազարդուած ու հարստացած անհատը անկարելի է որ լոյս ու բարիք չսփռէ իր շրջանակին մէջ ու չդառնայ օրնութիւնն ողբիւր՝ ճակատագրէն զարնուած ու կեանքին հարուածուածուած ու գերախուներու: Հնազանդութիւնն, խոնարիութիւնն, ծառայասիրութիւնն, հեղութիւնն, աղօթասիրութիւնն և նման առաքինութիւններ փայլեցան Ս. Կոյսի անձին վրայ իր օրերու բոլոր երկայնքին և արժանացուցին զինք իր Միածին Որդին ետք գերազայն բարձրութեան Քրիստոնէական Նկեղեցիի սրբոց դասուն մէջ:

* * *

Առաքինութիւններն ալ, վերջին հաշուազ, մոլութիւններու նման լիորդուած են իրարու: Մէկուն տիրացումով դուռ կը բացուի միւսներուն ալ ընկալութեան, որոնց առօրեայ կիրարկութեամբ անհատ-

ներ կրնան առաջնորդուիլ մինչև ու թիւն ու կատարելութիւն: Եւ արդէն չէ՞ միթէ պահանջուածը մեզմէ Ք տոսի իսկ բառերով. անդերու գուգ ատրահալք՝ որպէս Հայրն ձեր երկն կատարեալ է:

* * *

Մենք յաճախ, առօրեայ կեանքի սրաշ տեղ մը հասնելու համար, մեղի, յարացոյց կ'ընտրենք այնպիսի աններ՝ որոնք զանազան բնագաւառն մէջ բարձրունքներու հասած են, ի բնատուր ձիրքերուն միացնելով՝ կեղծաւորութեան ու չարաշահութեան լութիւնները: Ճարպիկ, Վարպետոր մարդեր ասոնք՝ որոնք իրենց օրինի խանդավառել կրցած են բազմութիւնն ծուռ ու մոլոր, անկայսւն ու լզր արակեաններու առաջնորդելով զանոն վերջոյ, կատարելութեան ձգտումը, մոկային ճգիմսաւթիւններէն վեր բարձրալու ըզգաւորութիւնը գոյ է առ կամ նուազ չափերով բոլոր արարարուն մօտ Բայց ինչպէս հասնիլ իրութեանն, մեզմէ պահանջուած կարելութեան: Ուրիշ խօսքով՝ որոնք կատարեալ մտրդերը, որոնց կեանքի ըինսկովը առաջնորդուելով իրագուինք այդ վսեմ նպատակը: Իրենց վ կըրեայ աշտարակներուն մէջ ծուռ արուեստագէտները արդիօք թէ ի ոսկիի գէզերուն ամենակարողութեամատօրէն հաւատք ընծայող մէծա բուսանները: Արքայական գաներու նախագահական աթոռներու վրայ մած՝ աշխարհի ճակատագիրը բարեկը լու, չըսնիք յեղաշրջելու, յաւակնութեամբը սոնքացող դիւնագէտները արօմով ու սփուրինիով մարդկութեամաջութիւնների հոգին առջև նոր ու վարդագոյն արշալոյց բանալու մեծամատութենէն ախտանիր առութեան մարդերը: Ո՞չ մէկը այս ըրէն, ամենայն հաւանականութեամբ:

Իրական մէծութիւնը հոգիի մէթիւնն է, և կատարեալ մարդերը սբերն են միայն, այս բարին հագցն

ԵՐԵՒԱՆ

Աւնան մէջէն ես կը խալէմ
Փողոցներէն նորակառոյց
Երեանին:
Կորողներու շարանն աղուոց
Ուսանին նոր,
Կղզիներու պէս հրեղէն
Կը բարձրանան
Ժամանակի անհուն ծովէն,
Ցօրինելու՝
Հրազդանի պարանոցին
Մանեակ մը նոր, կախարդական:

Քաղաքն է այս
Փողովուրդին իմ նորախառ,
Տուն տաղաւար՝
Զաւակներուն իր ծոցածին,
Դրախտ մը նոր,
Փոխան կորսուած դրախտսներուն

սովորական իր առումէն տարեկը, համա-
պարփակ իմաստ մը, ընդգրկելու համար
իրմաս գասը, երամը իրենց բարութեամբն
ու բարեգործաթեամբը հաշխարհի աղըց
եղող մարդերուն, կեանքի անհամութիւն-
ները իրենց քաղցրութեամբը անուշնող,
գէթ բարիստանող, կեանքի տղեկութիւն-
ները իրենց քարեսրտութեամբը պատմու-
մանող երանելիներուն: Քրիստոնէական
Եկեղեցին բոլոր սուրբերը Քրիստոսը ու-
նեցած են լոկ իբրև յարացոյցը իրենց
կեանքին, ու մենք ալ սուրբերուն — ու
մանաւանդ անոնց գլուխը կեցող գերա-
դոյն Սրբուհիին՝ Ս. Կոյո Մարիամին՝
կենդանի Քրիստոկին հետեւլով է միոյն
որ պիտի կրնանք ժամաչիլ կատարելու-
թեան:

Հակառակ Քրիստոնէական Եկեղեցին
սորչ մէկ հատուածին Տիրամօր հանդէպ
բանած գաղջ, անտարեկը ու մինչեւ իսկ
Քիստական կեցուածքին, ան եղած է միշտ

ու պիտի մնայ հերկնաւոր արքայուհինա,
որ ներշնչած է միշտ ու կը շարունակէ
ներշնչել մձեւ ազօթաւորներէն անդին
նաև գասը կրօնական զգացումին հազորը
ու անով յօրդուն ամենազգի արաւետառ-
գէտներուն: Ու մանաւանդ իր հոգեոր-
որդիներուն վատնդի պահուն օգնութեան
հասնող, չար պատահարներէ փրկող ու
անոնց բար ու արդար պահանջներուն
համար իր Սիսածին Որդիին մօտ բարե-
խօսող կօրագոյն սուրբը:

Վերափոխման տօնը յարմարագոյն
առիթն է որ իւրաքանչիւր Քրիստոնեայ
անհատ ջանայ ի՞ր ընել կատարելութեան
առաջնորդող այն բոլոր առաքինութիւն-
ները՝ որոնք այնքան սրտառութ կերպով
փայլեցան մեր երկնաւոր գերազանց Սօր՝
Ս. Կոյո Մարիամ: Աստուածածնի անձին
վրայ:

Գէլլրդ Ս. Ճինհիմիջեան